

# Ո Ս Կ Ե Հ Ո Ո Ս Գ Բ Ի Ւ Ը Ը

(ԿԱՂԱՆԴԻ ԳԻՇԵՐՈՒՄԱՆ ՀԷՔԵԱԹ)

Ո՞նո՞ք երեք կոյսիր էին,  
Գիւղին կանանչ սրախ վլրայ  
Մազկած երեք շոշաններ:

Ո՞նո՞ք երեք քոյրեր էին  
Գիւղին կանանչ սրախ ձեցէն  
Մազկած երեք վարդենի:

Ո՞նո՞ք երեք հարսներ չեղած՝  
Գացին Ռզրիւրին ու չեկանւ  
Ռյապէս կ'երգէ եղլզը նուրբ  
Եօթը վերքով արիւնած  
Շրթանքին վրայ հալիւին  
Ար իրիկունը կ'իջնէ  
Արծաթին ձեց Ռզրիւրին  
Աղջունել աստղը սոկի  
Եյս արածանուշ շեքեաթին...

Ո՞նո՞ք երեք կոյսիր էին  
Մէկ տունի ձեց ձէկը ձիւնէն դեղեցիկ:  
Բնձն տուռու գիւղին կանանչ սրախ վրայ  
Զարս արշալոյն կը ձաթէր  
Մէկը ձիւնէն լուսաւէտ...

Գիւղին հողին անոնց համար կը հիւսէր  
Պատմուճաններ լուսնի, օդի կապոյտով:  
Ո՞նո՞ց անոնը ձէկ հատիկ, բերնէ բերան  
Մեղեղիկ ձը շանչն էր.  
Մէծ բոյր նաղիկ.  
Միջն նազիկ.  
Պատիկ նազիկ.  
Մէկը ձիւնին այնքան որ շատ նըձան էր:  
Առի մազեր ունէին,

Կասպոյտ աչքեր ունէին,  
Բարսկ թրթուն հասակով  
Անոնք երեք սոսիներ  
Միշտ արեւէն համբարտած,  
Հեքեաթին ձեց աստղերուն տակ դիթական  
Գիւղին կանանչ սրախ վրայ  
Օր ձը զիրար էին դրտեր...

Հեքեաթը կ'ըսէ  
Որ ամէն առառ  
Կ'երթային անոնք  
Երեք սափարավ  
Տուն ջուր բերելու:

Հեռուէն այնպէս  
Դուրք էին անոնք  
Որ ամէն հասակ  
Կը շարունակուեր  
Լոյսին ձեց սոկի  
Արացիկ դէս ի վեր  
Ամէն սափորով...

Հեքեաթը կ'ըսէ  
Որ անոնց ուղին,  
Ակէն դէս ի տուն,  
Կը հաղնէր հաղար  
Փոյնով ծաղիկներ  
Թէթեւ, հոլանի  
Պարսը սափերուն  
Լըռութեան սրախ  
Ալբայ կը տրոփէր..  
Հեքեաթը կ'ըսէ

Որ անոնց հաճաք

Աձէն համբարու

Աձէն ակի ճօտ,

Թառսուն ակի ճօտ,

Սոսպերու ծալէն

Հանուած թւրաւոր

Մարզըրիաներով

Մանեակ կը հիւսէր...

Աձէն ճրագի շուրջ բոլոր

Թիւովն ամբողջ սրտերուն

Վրախա ճոճեր դոյնըգոյն...

Մոճերը գեռ չըփառած՝

Մեծ քոյր նազիկը լըսեց

Չայն ճը կանչող պարտէզէն.

Ելու տեղէն ու դընաց :

Հեքեաթը կ'ըսէ

Որ անոնց ոսկի

Մազերն ունէին

Հազար ծաղկի բոյլ,

Որ անոնց կապոյտ

Իչքերն ունէին

Հազար աստղի բոց,—

Որ անոնց չքնա՞ղ

Մարճինն օրօրուած

Հազար ալիքով

Ռիլ սրաերուն

Կուզար երազով,

Բառուծոյ զիշեր...

Հեքեաթը կ'ըսէ

Որ անոնք զացին,

Երեք հարս չեղած,

Երեք սափորով,

Ազբիւրը հեռուն,

Զիւնի գիշերով

Ռոկի լեցնելու,

Բշնարքին տալու

Անշունի գաղտնիքով

Կազանդ զիշերուան

Թանկագին ընծան...

Հեքեաթը կ'ըսէ

Որ ա՛լ չըդարձա՞ն...

\* \* \*

Գիւղին հողին այն զիշեր

Իձէն տունի ճէջ ունէր

Պլառուն աստղով ճէկ ճըրագ.

Միւնսին ձայնը լըսեց

Միջին նազիկը ներուէն,

Ներսի ջերմիկ թոնիրէն.

Ելու տեղէն ու դընաց :

Միւնսին ձայնը լըսեց

Պղտիկ նազիկն իր սրտէն,

Մրտին գաղտնի անդունզէն,

Ռուեց յայտնել բոյրերուն,

Նայեցաւ շուրջն ու անսաւ

Որ ճինակ էր տունին ճէջ...

Միայն ինքը կար

Որը ճըրազին հետ,

Երեք ճոճին հետ,

Բայց ան չըփախցաւ...

Չայնը կ'ըսէր. «Չուրը ոսկի

Ազբիւրներուն

Պիտի հոսի,

Երբ որ հնչէ կէս զիշեր

Լըռութեան կապոյտ

Անշուն զանգակով...

Զիւնածաղիկ

Մեծ քոյր նազիկ.

Ազբիւր զընա'

Կանանչ փարչով...»

«Չուրը ոսկի

Ազբիւրներուն

Պիտի հոսի,

Երբ որ հնչէ կէս զիշեր,

Լըռութեան կապոյտ

Անշուն զանգակով,

Զիւնածաղիկ,  
Միջին նազիկ,  
Աղբիւր դընա'  
Կապոյտ փարչով...

«Զուրը ոսկի  
Աղբիւրներուն  
Պիտի հասի,  
Երբոր հնչէ կէս զիշեր,  
Լըռութեան կապոյտ  
Խնչուն զանգակով.  
Զիւնածաղիկ  
Պղտիկ նազիկ,  
Աղբիւր դընա'  
Կարձիր փարչով...»

— «Կանանչ փարչ ճը կար.  
Զեծ զիտեր ո՞վ է ոլոշեր...  
— «Ի՞նչ կը փնտուես, քոյրիկ, այստեղ:

— «Կապոյտ փարչ ճը կար.  
Զեծ զիտեր ո՞վ է առեր...  
— «Ի՞նչ կը փնտուես, քոյրիկ, այստեղ:  
— «Կարձիր փարչ ճը կար.  
Զեծ զիտեր ո՞վ է առեր...  
★ ★ ★

★ ★ ★

Մաւանը դուրս այնքան չէ  
Եցուն աշնան միբգերով:  
Բրածանդներ եւ սուսակներ խաղողի  
Արեւին բոցն են պահեր.  
Ու խնձորները կարծես  
Պղտիկ ջահեր են հաղար  
Մէկը ծիւսին մօս վաստած:

Մէծ քոյր նազիկն է եկեր  
Ու փարչ ճը հօն կը մնառե...

Միջին նազիկն անոր սոքին հետքերէն  
Չիւնին վրայէն լուսնաշող  
Զէ որ զիտցեր է ճածբան...

Պղտիկ նազիկն է միացեր քոյրերուն,  
Կածա՛յ, սոքին մատներուն վրայ կոխելով...

★ ★ ★

Իրար տեսան եւ հարցուցին,  
Մէկը ծիւսին կը տեսնէր  
Թափանցաշող հոգիկն ձէջ  
Գաղտնի պատկերն հեքիս թին...

— «Ի՞նչ կը փնտուես, քոյրիկ, այստեղ:

Երեք առբրեր ճածբաներէ  
Ենանք հիմա կ'երթան Աղբիւրն հեռառոր=  
Զիւնի զիշերն է ճերմակ,  
Զիւնի զիշերն է լուսնակ.  
Եւ Աղբիւրին դիւթական  
Զայնը կ'երդէ լըռութեան  
Սրահն մէջէն՝ սնթըւելի  
Եղէզներու ծրճունջով  
Ու բիւրաւոր շրմներու  
Միրակարօս հածբոյրով...

Մէծ քոյր նազիկն ո՞վ է, չըկայ...  
Չիւնի կապոյտ պարտէզին ճէջ  
Ասաղեր կ'անձրեւեն,  
Ոսկի բոցեր կ'անձրեւեն...

— «Երթնցի՛ր, շուտ արթնցի՛ր...

Մէծ քոյր նազիկն է հասեր  
Երան սոքին մօս փորուած  
Քարայրին դուսն ուր լուսլնկան սիրավառ  
Հորսի նըման կը հոկէ...

— «Երթնցի՛ր, շուտ արթնցի՛ր...

Հովին ընդուռ կ'արթնեայ,  
Ու տա՛ք, երկար հածբոյրով  
Կը խըմէ շունչն աղջըկան

Ար նըւաղիստ կը շեւայ...  
Բայց կը յայտնէ աձէն ինչ,  
Եզրիւրին ուկի գաղտնիքը որով  
Բնոնք հարուստ պիտ'ըլլան...

Հովիւը խոշոր րբաւէ ճը կ'առնէ,  
Մէջի կաթը ձիւնին վրայ կը պարսէ...  
Եւ հիմա կ'երթան  
Երադ շնչառպաս.  
Կը վազէ ճէկը միւսին ետեւէն,  
Համեմելու համար  
Դեռ կէս զիշերուան ժամը չըշնչած  
Կախարդաշու Եզրիւրին...

Զինին վրայ հետքերն անսնց ստքերուն  
Լուսնի ցոլքով կը լեցուին,  
Զինին վրայ ճէկուն ըստուերը ճիւսին  
Բասուերին հետ զրկըւած  
Կը վազէ դէպի Ազրիւրը շեքեաթին,  
Աւը կը սպասեն բովքովի  
Երկու քոյլերն, ինչպէս երկու վարդենի  
Արշաւոյսին կը սպասեն...

— «Քոյլիկ, ճիւսին դո՞ւն լըստցիր  
Զայնը պարիկին...

— «Քոյլիկ, ճիւսին դո՞ւն լըսեցիր  
Զայնը շեքեաթին...

Կը հարցընէ ճէկը ճիւսին.  
Մէկը ճիւսին դեռ չըտրւած պատասխան,  
Կուգայ հօմին եւ ակնթարթ ճը յետոյ  
Մէծ քոյլ նազին հեւառպատ...

Կը նստին անխօս  
Մատիկն Եզրիւրին,  
Աւ չեն հասկընար  
Թէ ինչո՞ւ համար  
Երենցին առաջ  
Եկած են այնանց  
Նազիկը ճիշին,  
Նազիկը պղուիկ...

— «Մէծ քոյլ, դո՞ւն ալ լըսեցիր

Զայնը պարիկին,  
Զայնը շեքեաթին...

Հովիւը տեսան ու շա՛տ գարձայան,  
Ու շա՛տ ալ վախցան  
Կաղանդ զիշերին ուկի շեքեաթէն...

\* \* \*

— «Տեսա՞ր, իմ քոյլիկ,  
Ես չէի առեր սափորը կահանչ...

— «Անոր ճէջ գըտայ խնձոր ճը կարծիր,  
Խնձորը ճէջն է...

— «Տեսա՞ր, իմ քոյլիկ,  
Ես չէի առեր սափորը կապոյտ...

— «Անոր ճէջ գըտայ երեք տփ ցորեն,  
Ցորենը ճէջն է...

— «Տեսա՞ր, իմ քոյլիկ,  
Ես չէի առեր սափորը կարծիր...

— «Անոր ճէջ գըտայ բաժակ ճը զինի,  
Դեռ ճէջն է զինին...

Հովիւն ալ ըստաւ.

— «Այս բըզուկին ճէջ լեցուցեր էի  
Կաթին իմ այծերուս,  
Չինին վրայ պարպեցի...

Ու լըսութիւնը վերսախն հիւսուեցաւ  
Մանեակին նման՝ Ըստասումի վըզին շուրջ  
Կարագօրէն ըսպիսակ  
Դէպի Ազրիւրն երկարած...

\* \* \*

Անոնք այսպէս քոյլէ բով  
Կը տեսնելին չուրին ճէջ  
Լուսինը ցուրտ, ինչպէս կըտոր ճը շայլի  
Ջըրանուշի ճը ձեռքէն  
Հան ինկած...

Ասուպի մը սովի աղեղն երկինքն  
Մինչեւ երկիր կածար կապեց,  
Մարեցա...

Մէկը ճիւսին ետեւէն  
Ասողերը լուս կ'իջնէին  
Հարիզոն...

Զիւնի գիշերը միջոցէն կը թււէր  
Կապուտակ,  
Մոլի մը պէս հեռաւոր...

— «Քոյրիկ, շուտ ըրէ, կանանչ փարչը բե՛ր...

— «Քոյրիկ, շուտ ըրէ, կապոյտ փարչը բե՛ր...

— «Քոյրիկ, շուտ ըրէ, կարմիր փարչը բե՛ր...

Եղբիւրին ջուրը լուսեղէն կարկաջով  
Ուկի՛ ճիւյն կը հոսէր...

Հոլիւը չըկար:

Սառի բիւրեղներ մարձարէ, մարձար  
Լուսնակէն վառուած  
Զաշ մը կազմեցին:

Հոլիւրուն վա՛րդը ճիւսիսի ուստ տէղէն  
Վաղկեցաւ...

Զիւնը ձթնեց լուսնի ցոլըին  
Մարելուն...  
Ցառոյ գիշերն եղաւ ա՛յնքան  
Լուս եւ ցուրտ...  
Երեք կայսերը ձևնացին  
Քով քովի...

Մէկը ճիւսին կը նայէր  
Ու խօսելէ կը վախնար...  
Մէկը ճիւսին կը նայէր,  
Կ'ամը նար...

Լոլուը ճութին ծալքերէն

Գողղըղաց,  
Խնկաւ անոնց սաքերուն,  
Անոնց սովի ճաղերուն,  
Ենոնց ճերմակ ծիծերուն,  
— Աղաւնիներ մըրափող  
Կըտուցներով ծիրանի, —  
Ենոնց կապոյտ աչքերուն մէջ կաթեցաւ...  
Ու տեսան որ ծերկ էին...  
Ի՞նչ պիտ'ըսէր գիւղը վիրենք տեսնելով...  
Փախչիլ ազեցին  
Գէպի լեռներն հայենի  
Ուր եղնիները գուցէ  
Պիտ'ըլլային իրենց կեանքի ընկերներ...  
Բայց անսանք արդէն շղթայուած էին  
Ըղբիւրին չար հարսներէն...

— «Աղբի՛ւր, սովիդ չեմ սւզեր,  
Կաթիլ մը ջարով ինձի քօղ հիւսէ...

Մեծ քոյրը պարսկց սափորը կանանչ,  
Եւ անոր մէջէն  
Խնկաւ խնձորը ճիւյն...

— «Աղբի՛ւր, ես ա՛ռ քու սովիդ,  
Ու մըսալ եղի՛ր որ մէջըդ պաշուիծ,  
Ու զիս չըտեսնեն...

Միջին նազիկն ալ՝ սափորը կապոյտ  
Երբ ջուրին պարսկց,  
Անոր անդորրիկ ծոցէն թափեցաւ  
Ցորենը ճիւյն...

— «Աղբի՛ւր, ի՞նչ ընեմ քու տըւած սովիդ,  
Ես մէջըդ իյնած,  
Չիսի պէս ճերմակ մարձինըս հալի, —  
Որ զիս չըտեսնեն...

Պատիկ նազիկն ալ ակին մէջ պարսկց  
Սափորը կարմիր զինիով լեցուն...

★ ★ ★

Ու մէկը ճինչեւ այսօր չըգիտցաւ  
Թէ բըղուկին մէջ հովիւը տարաւ  
Աղբիւրին սովին...

Բայց զիւղին մէջ ամէն հովիւ  
իր ծերութեան օրերուն  
Միշտ ունեցաւ ջուխտ մը տըղայ՝  
Մէկը ակօս բացող, ծիւսն ալ հօս արածող...  
Ու մէկը դեռ մինչեւ այսօր չի կրնար  
Ցիշողութեան հայելին դէմ բռնել  
Դէմք մը հովիւի  
Որ ձըպած ըլլայ տրօտը դալար,  
Քարայրը զովիկ ամրան տօմերուն,  
Ակերը հնչող բիւթեղի ձայնով,  
Ու գացած ըլլայ հեռու տար-աշխարհ  
Ասկի շահելու սոկիի ոյժով:

★ ★ ★

Ու մէկը մինչեւ այսօր չէ գիտացած  
Խ'նչ եղան երեք կոյսերը չքնաղ...

★ ★ ★

Հէքեաթը կ'ըսէ.  
«Մէկը քար դարձաւ,  
Եւ միւսը ուսփի.  
Պատիկը լացաւ,  
Լացաւ այնքա՞ն շատ  
Որ ազրիւրին ջուրը վըճիս բարձրացաւ.

Անոր անվերջ արցունքէն,  
Ու ծածկեց  
Եղջիկն ու սակոր...

★ ★ ★

Իրա՛ւ է. հոն, երեկոյին երբ կ'իջնէ  
Գիւղին հովիւն իր ըսովիտոկ հօսին հետ,  
Ազրիւր մը կայ սրան քովին կը վախնան  
Ոչխարներն իւկ անցնելու...  
Հովիւն ի զուր կը կանչէ:  
Վզու ձայնովի իր սրինդին...  
Ու երբ լուսնակը ծաթի  
Մազկեցնելով իր գոզզոջուն նունուֆարն  
Ականակիս անդսրբութեան ծըփանքէն,  
Ժայռին ծոցէն մըթասառեր  
Քարէ դէմքսվ կոյս մը կ'ելլէ  
Սափոր մը ձեռքին...  
Եւ ուիի մը տերեւները կարձես  
Կը փափսան շրթունքներով մարդկային.  
Եւ Ազրիւրին ջուրը մեղծիկ ու մըսայլ  
Կը բարձրանայ մինչեւ եղերբը ճամբուն՝  
Մըմնջելով անթըւելի գաղտնիքներ  
Որոնց վաղուց է կորուած բանալին...  
ԱՐՄԵՆ ԵՐԿՐԹ